

# ԿՐՕՆԱԿԱՆ

## ՅՒՍՈՒՍԻ ԱԶԴԵՑՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Բ. Հրաճեցեթ.

Փրկչին կեանքին մէջ յայտնուած գեր-  
բնականը ամէն ատեն գիտութեան համար  
գայթակղութեան քար մը եղած է. բազ-  
մաթիւ աւետարանական աստուածաբան-  
ներ գովամակութեան տեսակ մը թաքուն  
զգայութեամբ ընդունած են զայն. «այսպէս»  
Շլէյերմախէրի յաճախ կրկնուած սա խօս-  
քը. «Կը հուատամ՝ հակառակ հրաշք ըլ-  
լալուն»: Բայց այս գետնին վրայ ժըլս-  
տական քննադատութիւնը անցած է երեք  
փուլերէ, զորս յիշեցնել անօգուտ չ'ըլլար:

Առաջինը ներկայացուցած են, ԺԸ.  
դարուն նոյն իսկ, անոնք որ վաւերագր-  
րերուն պատմականութիւնը ընդունելով  
հանդերձ, անոնցմէ կը զեղչեն հրաշքը,  
կամ խարէութիւն համարելով զայն, եւ  
կամ աստուածաշնչական մեկնութեան մէջ  
իրականը զանազանելով ականատեսներու  
մեկնաբանութենէն: Առաքելները Հրա-  
շալիին հաւատալիքովը ա'յնքան տոգոր-  
ուած էին որ, կ'ըսեն, անոնք իրենց տը-  
պարտութիւնները խառնեցին զէպքերուն  
տեղեկատուութեան հետ. ուստի եթէ զէպ-  
քերու պատմութիւնը զտուի իրենց վրայ  
անցըլած օրոտան հասարակ իրողութիւններու  
կը վերածուին: Քննադատութեան գործն  
է դուրս բերել պատմական սկզբնական մի-  
ջուկը՝ զտուի աշխատութեամբ մը, որուն  
խղճմտօրէն անձնատուր է եղած ռախիկ  
կոչուած բանապաշտութիւնը:

Իր «Կեանք Յիսուսի»ին մէջ, Strauss  
երկրորդ շրջանը կը սկսի՝ ծանօթօրէն հար-  
ուածելով այդ երկու տեսութիւնները: Ա-  
նիկա կը մերժէ առաջինը, իբրև զլիսովին  
ներհակ՝ փիլիսոփայութեան և տրամաբա-  
նութեան: Քրիստոնէութեան նման կարե-  
ւոր իրողութիւն մը, կ'ըսէ ան, չի կրնար  
բացատրուիլ խաբերայութեամբ: Կալով  
բանապաշտական հնարքներուն, զանոնք  
կը մերժէ յանուն պատմական մեթոտի,

ըսելով թէ Ս. Կրքի բացայայտ դիտաւո-  
րութիւնն է մեզի պատմել Աստուծոյ մի-  
ջամտութիւնները: Այս երկու տեսութեանց  
ալ թերութիւնները պէտք է փնտռել, կ'ա-  
ւելցնէ Strauss, իրենց քննական մեկնակե-  
տին մէջ, որով երկուքն ալ, հակառակ ա-  
մէն իրուանց, կը պնդեն աւետարանական  
պատկանեալ հատուածներուն պատմակա-  
նութեանը վրայ: Տեսնելու այս եղանակին  
տեղ, զոր ինքը այլ ևս հինցած կը համա-  
րի, Կեսնիք Յիսուսի հեղինակը կ'ուզէ զը-  
նել հրաշալիպային (inystique) իմացումը,  
զոր կ'ընդլայնէ իր գրուածքներուն մէջ:  
Ստոյգ է թէ, աւելի յետոյ, հրաշալիպայ-  
նութիւնն ալ կը կործանուի թիւպինկէնի  
զպրոցին միջոցաւ, թէև Baur և Strauss,  
հակառակ իրենց ընդդիմամարտութեան,  
համաձայն են իրարու հետ՝ գերբնականը  
մերժելու համար:

Բայց այս աստուածաբանները ճար-  
տար են փլցնելու համար միայն և ոչ թէ  
չինելու. անոնց աշխատութիւններուն բա-  
ցորոշ հետեանքը կ'ըլլայ Քրիստոնէութիւնը  
վերածել անանուն գործի մը. այնպէս որ  
կը տարուինք հարցնելու թէ այս կերպով  
ուրեմն ի'նչ կ'ըլլայ Փրկչին պատմական  
անձնաւորութիւնը: Այս զլիսաւոր կէտին  
վերաբերմամբ քննադատները խորհուրդ-  
ներու մէջ պարուրուած կը մնան. միայն,  
որովհետև Եկեղեցին պէտք է կապել Քրիս-  
տոսի հետ — բան մը զոր ոչ ոք կրցած է  
վիճելի դառնել — որքան աւելի ճակատ առ  
ճակատ մօտեցան խնդրոյն, այնքան աւելի  
պարտաւորուեցան հասկնալ եւ ընդունիլ  
Աւետարաններուն բազմազիմի արժէքը,  
ինչ որ պատճառ եղաւ հրաշքի հարցին  
տալու ստիպողականութեան բոլորովին նոր  
նկարագիր մը: Ներկայի ժխտական աս-  
տուածաբանութեան պաշտպանները նեղը  
ինկած են սա երկայնարարութեան սուղև:  
Եթէ դուրս ելլեն Baurի ապաստանած ընդ-  
հանրութիւններէն, պիտի գան բաղխիլ  
աստուածաշնչական բնագիրներուն. արդ,  
որովհետև ամենահին բնագիրները լի են  
հրաշքներով, իրենց ոչ այլ ինչ կը մնայ  
եթէ ոչ նորէն յարիլ մէկին կամ միւսին  
այն երկու տեսութիւններէն՝ որոնցմէ Strauss  
կը կարծէր ազատած ըլլալ զմեզ: Այս տե-  
սակէտով շատ հետաքրքրական է, զոր օ-  
րինակ, կարգալ Renanի Կեսնիք Յիսուսին:

Ականաւոր մատենագիրը մերթ Պօղոսի հը-  
լու աշակերտը կը դառնայ, և մերթ կը  
կրկնէ, թէ և անուան զգուշաւորութիւննե-  
րով, հասուածագիրին (fragmentiste) հաւաս-  
տումները, որոնցմէ սա միայն կարելի է  
հետեցնել թէ, հակառակ Straussի բողոք-  
ներուն, քննական երրորդ փուլը առաջի-  
նին ընդօրինակութեան է վերածուած  
պարզապէս. ժխտական քննադատութիւնը  
կը դառնայ ու կը դառնայ չըջանակի մը  
մէջ, որմէ չի կրնար դուրս ելլել:

Միակ ելքն է արդարև ընդունիլ հը-  
րաշքը. կ'աւելցնեմ հոս թէ պատմութեան  
վճռական ապացոյցը պիտի ըլլայ այն խօս-  
քը, որով Քրիստոս կը մատնանէ իր սգոր-  
ծերը: որոնք շատ յատկանշական ըլլա-  
լով լուսարանութեան չեն կարօտիր. «Ե-  
թէ ես Իէէզղերուզով կը հանեմ զեւրը,  
կ'ըսէ Տէրը, զոր օրինակ, ձեր օրդինները  
ինչով կը հանեն. ուստի թող անո՞նք ըլ-  
լան ձեր դատաւորները: Իսկ եթէ ես Աս-  
տուծոյ հոգիով կը հանեմ զեւրը, ուրեմն  
Աստուծոյ թագաւորութիւնը արդէն հասած  
է ձեզի» (Մտթ. ԺԳ. 24-30, հմտ. Մրկ.  
Գ. 22-30, Ղուկ. ԺԳ. 10-16, 32, և այլն):  
Ճիշդ է թէ երբեմն ճիգ կ'ընեն այս բժշ-  
կութիւնները իրեն բնական բաներ նըկա-  
տելու. «Ձմայլելի անձնաւորութիւնը»,  
որուն մասին կը խօսի Renan, այս պարա-  
գային է որ ամենէն աւելի պիտի հասկը-  
ցուի: Բայց պէտք է լաւ խորհիլ. խնդրոյ  
առարկայ այդ հիւանդները կամ իրապէս  
այսահարներ էին, ինչ որ կը հարկադրէ  
ընդունիլ զեւրու արտահանումը, այսինքն  
Աստուծոյ մասնաւոր մէկլիմիջամտութիւնը,  
և կամ լուսնոտներ կամ յիմարներ էին,  
որոնց վիճակը կ'ենթադրէ գործարանական  
այնքան խոր խանգարում մը, որուն բու-  
ժումը երկարատե գարմանում կը պահան-  
ջէր: Կարելի է վայրկենական խեղութեան  
կամ ցնորանքի նոպաները հանդարտեցը-  
նել. բայց բոլորովին տարբեր բաներ էին  
Յիսուսի կատարած բժշկութիւնները, ո-  
րոնց նկարագիրը, զոր այնքան բացորոշ  
կերպով պարզած են Աւետարանիչները, ե-  
րևան կը բերէր ամենէն համբաւուած հըր-  
եայ երգմնեցուցիչներուն անկարողութիւնը  
(Մտթ. ԺԲ. 27, 43-45):

Այսու հանդերձ, չեմ անգիտանար  
չատ զրական դժուարութիւնները, զորս

այս խնդիրը կը յարուցանէ: Աւետարանի  
տեսագրած այս հիւանդները ի՞նչ էին ի-  
րապէս: Այսահարներ, կը պատասխանեն  
Աւետարանները, այսինքն պիղծ ոգիներու  
լուծին տակ ընկճուած գերիներ. ահաւա-  
սիկ բացատրութիւնը, զոր սուրբգրական  
վաւերագիրները կուտան անոնց մասին.  
և ստուգիլ, առանց մասնաւոր նկատում-  
ներով ուրանալու մենէ գերիվեր զոյու-  
թիւն ունեցող իրականութիւն մը, պիտի  
չկարենայինք մերժել այդպիսի մեկնու-  
թիւն մը: Ի՞նչ գիտենք մենք անտեսանե-  
լի մասին. ո՞վ պիտի համարձակէր ըսել թէ  
անկէց դուրս եկած ազդեցութիւններ որեւէ  
ներգործութիւն չեն կրնար կատարել խոր-  
հըրդաւոր այն խանգարմունքներուն վրայ,  
որոնց կ'ենթադրուին հոգին և գիտակցու-  
թիւնը, և ասոնցմէ աւելի ալ մարմինը:  
Միւս կողմէ, սակայն, աստուածաշնչական  
պատմութեանց ընթերցողը չի կրնար չը-  
նկատել կարգ մը մանրամասնութիւններ,  
որոնք բնոյթն ունին տարակոյսներ ներ-  
չընչելու իրեն: Նախ, վաւերագիրներուն  
մէջ որոշ հետքեր կան հին նախապաշա-  
րումի մը, որ ամէն կարգի հիւանդութիւն  
գործը կը նկատէ թաքուն զօրութիւննե-  
րու. ըստ Ղուկ. ԺԳ. 11, 16 համարներուն,  
զոր օրինակ, սատանին գործը կը կարծուի  
երկարատե անգամալուծութիւն մը, որով  
տասնըօթը տարիներէ ի վեր այլաձևուած  
էր կնոջ մը մարմինը: Գալով բուն այսա-  
հար ըսուածներուն, անոնց հիւանդութեան  
ախտանիշերը, շատ անգամ և ակնյայտնի  
կերպով, նոյնը կ'երևին այժմեան յիմա-  
րութիւն և լուսնոտութիւն ըսուածներուն  
ախտանշաններուն հետ (Մրկ. Ե. 1-17,  
Թ. 14-27. Մտթ. ԺԷ. 14-18): Որոգինէս  
դժգոհութիւն կը յայտնէ իր ժամանակի  
բժիշկներուն դէմ, որոնք գիտականօրէն  
կը բացատրէին ֆիզիզական այս անկար-  
գութիւնները, որոնց մէջ, աւելի հին ա-  
տեններ, չէին վարաներ զեւրուն չար ազ-  
դեցութիւնը տեսնել . . . . .

Ապահովաբար, շրեաները յանցաւոր  
չէին՝ կարգ մը հիւանդութիւններ զեւրուն  
վերագրելնուն համար, ոչ ալ Քրիստոսնեա-  
ները կրնային գերծ զգալ ինքզինքնին այս  
մասին աստուածաշնչական ուսուցումը ըն-  
դունելու պարտականութենէն: Բայց պէտք  
չէ նոյն ատեն մոռնալ թէ, քանի որ ոգի-

ներու՝ աշխարհը կը խուսափի մեր հետա-  
 զօտութիւններէն, շատ յանդուգն բան մը  
 պիտի ընէր քննադատութիւնը՝ վեհապե-  
 տարար շրջիլ ուղելով այդ ոլորտներուն  
 մէջ. և հաստատումի կամ ժխտումի վը-  
 ճիւղներ արձակելով՝ իրրիւ ճշգրտուած եւ  
 եզրակացուած դիտողութեանց առջև: Այս  
 բոլոր վերապահումներն ընելով հանդերձ,  
 կը մնայ դարձեալ իրական դժուարութիւնը՝  
 զոր կը յարուցանէ այս բնագիտներուն ա-  
 ւանդական մեկնարանութիւնը: Բաւական  
 է արդեօք ենթադրել թէ այն հիւանդու-  
 թիւնները զորս մենք այսօր չենք վարա-  
 նիր բացատրելու իրրե ջղային խանգա-  
 րումներ, Յիսուսի ժամանակին, և այդ ա-  
 տեն միայն, պատճառուած ըլլան չարա-  
 շուէտ էակներէ, սատանի արբանեակներէ,  
 գիւական զօրութեան բացասիկ շղթայա-  
 գերծումով մը: Ամէն անկողմնակալ մարդ  
 պիտի ընդունի թէ հարցը գէթ երկբայա-  
 կան է, և թէ, եթէ գիտական ըսուած տե-  
 սութիւնը չի ներկայանար ականբերութեան  
 այն ոյժովը, զոր արդէն կարելի ալ պիտի  
 չըլլար ձեռք բերել այսպիսի նիւթերու  
 վերաբերմամբ, առ նուազն հաւանական է  
 է սակայն, և չէ կարելի բոլորովին ալ  
 արհամարհել զայն, նոյն իսկ Աւետարան-  
 ներու ամենէն յարգալից մեկնարանութեան  
 մէջ, իրրե քննադատական անհիմն մտա-  
 հաճութիւն մը:

Այսու հանդերձ, ի՛նչ լուծում որ ալ  
 ընդունինք, դեերու արտահանում կամ  
 հիւանդութեանց բժշկութիւն, միշտ անեղծ  
 կը մնայ Փրկչին աստուածային զօրութիւ-  
 նը, ինչ որ արդէն ուշագրութեան առնուե-  
 լիք էական գաղափարն է ինքնին: Եթէ  
 նոյն իսկ ընդունինք թէ Յիսուս, «եղեալ  
 ի կնոջէ եւ ծնեալ ընդ օրինօք» (Գաղ. Գ.  
 4), մէկէ աւելի կէտերու մէջ մասնակից է  
 եղած իր ժամանակի հաւատալիքներուն,  
 քանի որ հակառակ պարագային իր ժող-  
 վուրդին ընդերքէն պիտի եղած չ'ըլլար,  
 ատով նուազեցուցած չենք ըլլար բնու իր  
 վեհագոյն արժանաւորութիւնը: Եթէ Քրիս-  
 տոսի վերագրէինք բնածին և անսխալա-  
 կան ծանօթութիւնը այն բոլոր բաններուն՝  
 զորս կ'անդիտանար իր շրջապատը, պիտի  
 թողած ըլլայինք աստուածաշնչական պատ-  
 մուածքներու գետինը, փարելու համար  
 անվաւեր աւետարաններուն, որոնք այն-

քան լի են Տէրոջը մարդկութիւնը կաս-  
 կածի տակ զնոյ առասպելներով: Բայց  
 Քրիստոսի բուն մեծութիւնը իր շօրը հետ  
 անընդհատ հաղորդութեան ներգործութեան  
 մէջ է առաւելագէս. ու այս հոգևոր և բա-  
 րոյական թագաւորութիւնը կախեալ չէ  
 ոչ քննական հետազօտութեանց յառաջդի-  
 մութիւններէն և ոչ հմտութեան ընդար-  
 ձակութենէն: Որչափ աւելի հմտօրէն ճանչ-  
 նանք զինքը, այնքան առաւել պիտի պաշ-  
 տենք իր մէջ մեր Տէրն ու Վարդապետը,  
 վասնզի ան մեզի համար կը մնայ միակ  
 վստարանը կեանքի, անհրաժեշտ միջնորդը  
 մեղաւոր մարդկութեան և իր Աստուծոյն  
 միջև: Ատոր մէջ է խորունկ այն աղբիւրը՝  
 ուսկից կը ժայթքէ իր զօրութիւնը երկրի  
 վրայ: Իրապէս, տիեզերքի արարելը միայն  
 կրնայ միջամտել իր հաստատած օրէնք-  
 ներուն. Աստուած է, զոր օրինակ, որ յա-  
 րոյց Ղազարոսը, ինչ որ կը յայտարարէ  
 Յիսուս ամբօխին առջև, այս մասին իր  
 խնդրանքն ընդունուած ըլլալուն համար  
 (Յովհ. ԺԱ. 41, 42): Անհրաժեշտ է ճշդել  
 այս կէտը, հասկնալու համար աստուա-  
 ծաշնչական գերբնականը: Արարչութեան  
 յաջորդական գործողութիւնները հրաշք-  
 ներնն: Երբ Յաւիտենականը, զոր օրինակ,  
 անկենդան աշխարհի ծոցէն դուրս քաշեց  
 կեանքը, հոն նոր իրողութիւն մը կար,  
 որ չէր պարունակուեր նախընթաց երե-  
 ւոյթներուն մէջ, վասնզի անգործ գոյա-  
 ցութիւնը ինքն իրմով չի կրնար փոխա-  
 կերպուիլ կենդանի երևոյթներու, ինչպէս  
 բրոտի մը մարմինն ալ, ինքն իրեն թող-  
 լով, պիտի չկարենար առողջ և մաքուր  
 դառնալ: Արդ, որովհետեւ մեր բանակա-  
 նութիւնը կը դազրի գործելէ հոն ուր չի  
 կրնար իր տեսած արդիւնքին համապա-  
 տասխան բնական պատճառ մը գտնել,  
 այս պատճառաւ հրաշքը կը մնայ անիմա-  
 նալի, ինչպէս է իրաց սկզբնաւորութիւնը,  
 և անիկա մեզի այդպէս կ'երևի, որչափ սո-  
 վորական կարգին ընդհատումը կը տեէ, և  
 որքան ատեն որ կը տեէ անհամեմատութիւ-  
 նը՝ առաջ եղածին և Աստուծոյ միջամտու-  
 թեան հետեանքով յետոյ եղածին միջև:

Այս մասին աւետարանները նոյն իսկ  
 կը ցուցնեն հրաշքներու տեսակ մը դասա-  
 կարգութիւն. «Գնացէք, կ'ըսէ Յիսուս՝  
 կարապետէն իրեն զրկուած պատգամա-

ւորներուն, պատմեցէք Յովհաննուս զոր լուսայք և տեսէք. կոյրք տեսանեն, կաղք զնան, բորտք սրբին, և խուլք լսեն, և մեռեալք յառնեն և աղքատք աւետարանին» (Մտթ. ԺԱ. 4, 5, Դուկ. է. 22): Դիտել կուտամ թէ այս խօսքին վաւերակա- նութիւնը ընդունած է նոյն իսկ Strauss, թէև ան զայն կը ջանայ լուսարանել այն- պիսի մեկնութեամբ մը, զոր կարելի է յի- շել իրրե օրինակ միայն մտադրօտութեան և կամայականութեան: Արդ, այս բնա- գիրը խօսքը կ'ընէ նոյն իսկ մեռելներու յարութեան, ինչ որ անտարակոյս ամենէն շքեղ հանդիսադրութիւնն է աստուածային զօրութեան: Եթէ Յիսուս զիականերո՛ւ ան- գամ զիտակցութիւն և շարժում տուաւ, ինչո՞ւ անկենդան իրերու վրայ չկատարէր աւետարանական վաւերագրերու պատ- մած այն հրաշքները, որոնք կարգ մը աս- տուածաբաններէ կը մերժուին իրրե ար- տակարգ և անբացատրելի եղելութիւններ: Ստոյգ է թէ, զժուար է, զոր օրինակ, ըմ- րըռնել հարցերու բազմացման ինչպիսի, բայց աւելի՞ զիւրին է արդեօք հասկնալ չորս օրերէ ի վեր մեռած և գերեզմանուած մարդու մը վերկենցադումը (Յովհ. ԺԱ. 17, 39), կամ անդամալոյծերու և բորտ- ներու բժշկութիւնը: Պէտք է ընդունիլ, արդարեւ, թէ Տէրոջը գործերուն մէջ ա- րարչական զօրութիւն մը կայ. այդ զօ- րութիւնը վեհագոյն այն օրէնքն է որ կը միջամտէ երկրորդ պատճառներու հիւսքին մէջ, ինչպէս Յիսուսի նման սուրբ անձ- նաւորութեան մը գոյութիւնը արտաքոյ կը մնայ հոգեկան օրեւէ հանգիտութենէ, չունենալով իր զուգականը իրողութեանց ներկայ փորձառութեան մէջ: Իայց այս կէտին ինչպէս և ուրիշ հրաշքներու մա- սին անառարկելի է Փրկչին վկայութիւնը: Անոնք որ լուսակրօնութեան (illuminisme) կամ խաբեբայութեան ամբաստանութիւն- ներուն չեն կրնար համամիտ ըլլալ՝ աչքի առջև ունենալով աւետարանական բնա- գիրները, պէտք է ընդունին Տէրոջը գեր- բնական կարողութիւնը:

Եւ սակայն կան զեռ շատեր որ ձայն կը բարձրացնեն՝ սա տեսակ երկասյրարա- նութիւն մ'ընելով. «Յիսուս ոչ հրաշագործ է ևւ ոչ խաբեբայ. իր աշակերտներուն զիւրահաւատութիւնն է որ ստեղծած է

անոր հրաշքները»: — Դիտենք թէ շատ տարածուած գաղափար մըն է ասիկա, զոր պէտք է սակայն իր բուն արժէքին վերածել: Քրիստոս իր բոլոր բժշկութիւն- ները, զոնէ անոնք զորս կը պատմեն ա-ւետարանները, ընդհանրապէս կատարեց զպիրներուն, փարիսեցիներուն, իր թըշ- նամիներուն, զինքը քննադատողներուն աչքին առջև, այնպէս որ անոնք անվրէպ պիտի յայտարարէին և հաստատէին անոնց անխրականութիւնը, և թէ պատրանք եղած ըլլային անոնք: Արդ, Քրիստոսի հակա- ուկորդները ոչ միայն չեն ուրանար այդ գերբնական գործերը, այլ սատանային վե- րագրելուն լուծումը միայն կը գտնեն զա- նոնք բացատրելու համար (Մրկ. Գ. 22): Հոս ալ ժխտական քննադատութիւնը կը շարժուկոծի անել զժուարութեանց մէջ, որոնք կ'անհետանան այն ատեն միայն, երբ պատմականօրէն բաւարար վկայու- թեանց առջև ընդունուի պատմուածքնե- րուն արժանահաւատութիւնը:

Աստուածաշնչական վկայութեամբ, զոր կարելի չէ մերժել, Յիսուս կատարած է այդ հրաշքները. բայց ի՞նչ է անոնց տարողութիւնը. ի՞նչ կը նշանակեն այդ հրաշքները: Ըմբռնելու համար անոնց նը- կարագիրը, պէտք է զանոնք կապել ա- նոր հետ, որուն գերագոյն արժանաւորու- թիւնը կը ցուցնեն. այսինքն և թէ Քրիս- տոս այդ զօրութիւնը պարզեց, պատճառն այն է որ գերագանցապէս հրաշալի էակն է ինքը, Աստուծոյ՝ մարդկութեան մէջ մի- ջամտութեան ուղղակի ապացոյցը: Այս ի- րողութեան բարոյական անհրաժեշտու- թիւնը ապացուցուած է արդէն: Որովհետեւ մեղաւորին համար չորը բնական օրէնքն է իր քայքայիչ ներգործութեամբը, գեր- բնականը կը խորտակէ այդ շղթան՝ Տէրոջը վերածնող ազդեցութեամբը: Հրաշքը, այս- պէս հասկցուած, համանիշ է քմահաճոյքի և զարտուգութեան. անիկա սրբութեան յաղթութիւնն է մեղքին վրայ, ներդաշ- նակութեան վերահաստատութիւնն է ան, կեանքին յաղթանակը մահուան վրայ: Արդ, Քրիստոս ինք ըլլալով մեծ հրաշքը՝ իրրե Աստուծո՛ւ տրուած Փրկիչ, իր ա- րարքները առանձնապէս ի յայտ կը բերեն իր անձին և գործին հետ կապուած բուն իր գերբնական նկարագիրը:

Պարզ է թէ Աստուած այսպիսի պաշտօն մը տուաւ իր Որդիին՝ Հրէից մօտ, որովհետեւ անոնք իրենց Քրիստոսէն այս տեսակ գործեր կը սպասէին: Բայց Յիսուս շատ աւելի է գեռ բառին անձուկ իմաստով աստուածպետական թագաւորէ մը. քանի որ երեցաւ ան իրրեւ ընդհանուր Փրկիչ, պէտք չէր միթէ որ ամէնքը անոր մէջ տեսնէին աշխարհ եկաւորող Աստուծոյ զօրութիւնը: Այս է ահա հրաշքին կրօնական եւ հոգեկան տարողութիւնը. իր մանրամասնութեանցը մէջ առնուած ատեն, երբեմն տարօրինակ կը թուի ան. բայց երբ իր ամբողջութեանը մէջ նկատուի, կը ցուցնէ երկնային թագաւորութեան հրատարակութիւնը երկրի վրայ, զայն փրկելու համար մարդուն մօտեցող Աստուծոյ միջամտութիւնը:

Այս պատճառաւ, Յիսուսի հրաշքները ո՛չ այնքան հրաշալիքներ (prodige) են, որքան գործեր (oeuvre), որոնց մէջ կը պարզուի շնորհքը (Eջրչ Յովհ. Ե. 36, և այլն), նշաններ (signe)՝ Փրկիչէն կատարուած, որոնք անոր Մարդու Որդիի եւ Աստուծոյ Որդիի փառքը կը ճառագայթեն: Իրրեւ արտայայտութիւն Քրիստոսի թագաւորութեան՝ բնութեան վրայ, անոնք կերպով մը կը ցուցնեն մարդուն վերահաստատութիւնը, միևնոյն ժամանակ ծանուցանելով եւ նախապատկերելով ապագայ այն կեանքը՝ որուն մէջ Աստուծոյ ընտրեալները իրենց ոյժերուն համապատշաճ գործունէութեան դաշտ մը պիտի գտնեն միշտ: Իրրեւ խորհրդանշան աստուածային ողորմութեան, Յիսուսի հրաշքները միւս կողմէ կը ցուցնեն անոր պաշտօնին և անձնաւորութեան հոգեւոր նկարագիրը: Կ'արժէ նկատել թէ Յիսուս իր կարողութիւնը երբեք իր վրէժխնդրութեան կամ իր անձին պաշտպանութեան համար չէ գործածած: Երկրաւոր յարաբերութիւններուն մէջ ոյժին գաղափարը միշտ կը կցորդուի ուժգնութեան գաղափարին հետ, վասնզի ոյժը զէնք մըն է, որ զրեթէ միշտ չարաչար կը գործածուի: Յիսուսի մէջ, ընդհակառակն, ամենէն սքանչելի ձիրքերը ի սպաս կը դրուին ամենախոնարհ անձնութեան եւ անսահման գթասրտութեան. տարօրինակ հակապատկեր որ այդ վեհափայլ դէմքին կուտայ մարդկութեան

մէջ միակ բարոյական մեծութեան մը լուսապսակը:

Դարձեալ, որովհետեւ Աստուծոյ սիրոյն նպատակն է մեղաւորներուն փրկութիւնը միայն, Քրիստոս իր հրաշքները կատարած չէ բնաւ հեաաքքութիւն գոհացնելու համար (Ղուկ. ԻԳ. 8, 9), ո՛չ ալ անհաւատները համոզելու համար (Մտթ. ԺԶ. 1-4, Ղուկ. ԺԶ. 31): Իր կատարած բոլոր հրաշքներուն մէջ, ամէն բանէ առաջ հաւատք կը պահանջէ անկաւ. ինչ որ կը նշանակէ թէ կը ձգտի իր կոչերով աստուածային կեանք ստեղծել, և զարգացնել զայն՝ ուր որ կայ. այլապէս՝ վերբնականը առանց առարկայի պիտի մնար և անօգուտ ձև մը պիտի դառնար. պէտք է որ Քրիստոսի եւ մարդուն միջեւ հաստատուի անձնական և Աստուծմէ եկած արդարութիւնը երկրի վրայ իրագործող միութիւն մը: Հրաշքները փրկութեան այս թագաւորութիւնը կը ներկայացնեն իր ճշմարիտ կերպարանքին տակ, որ հաւասարապէս հեռու է որքան վերացական հոգեպաշտութենէն նոյնքան նաև հրէական նիւթապաշտութենէն. վասնզի, ինչպէս իրաւամբ դիտուած է, եթէ Յիսուսի էական նպատակն էր եղած ամօքել մարմնական անհանգստութիւնները, իր կատարած բժշկութիւնները մեծ բուն մը չէ որ պիտի ներկայացնէին. այդ գործերը կատարելու իրողութիւնն է ինքնին որ կը ցուցնէ թէ ինքը ամբողջ մարդուն է որ կ'ուղղուի: Վերջապէս, սա՛ է ամենէն աւելի որոշ, թէ Յիսուս, իր գործերովն ու իր ուսուցումներովը ամբողջովին մեզի կուտայ իր անձը. իր խօսքերը՝ որոնք իր հրաշքները կը մեկնեն, և հրաշքները՝ որոնք իր վարդապետութեանը կը գործակցին պարզապէս, ամէնքը միացած են իր մէջ, ինչպէս միացեալ պէտք է ըլլան մեր մէջ ալ խօսքն ու վարքը, որպէսզի կարենան ի լոյս հանել Փրկչին կեանքին գանձերը և փրկագործ զօրութիւնը:

Ժ. Պ.

